



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.


պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

184



ՆՈՅԻ ՀԻՒՍՆԵՐԸ

معارف عموميہ نظارت جليلہ سنک ۱۸ ربیع الاول ۲۰۷
و ۳۰ تشرین اول ۳۰۵ تاریخی و ۲۵۸ نومرسی
رخصتname سیلہ نشر اوشندر

دصارف آمریقان مسیونر شرکتی طرفندن تسویہ
اولنہرق طبع اوشندر

ԿՈՍՏԱՆԴԻՆՈՒԹՈՒՄ

Ի ՏՊԱՐԱՆԻ Ա. ՅԱԿՈԲ ՊՈՅԱԶԵԱՆ

891.99

G-89

1898

891.99

3985

6 - 89

ՆՈՅԻ ՀԻՒՄԱՆԵՐԸ

745-45



12001

Երկու մարդիկ Ա. մերիկայի Նիւ Հէյվըն
քաղաքէն ելլելով կ'անցնէին ջրի մը քովէն
գեղեցիկ հովիտ մը, ուր անոնցմէ մին ու-
նչը տուն եւ միւսն էր հիւր։ Անոնց մե-
ծը, Յովհաննէս, Ժրաջանութեամբ կ'աշ-
խատէր բարեսիրական գործով որմէ կ'օգ-
տուէին թէ՛ Նիւ Հէյվընի բնակիչները եւ
թէ՛ Եէլ Գոլէծի աւանողները։ Անոր գոր-
ծը շատ ծանր էր, ուստի նա օգնութեան
կանչեց Հէնրի անուն իւր գեռահաս բա-
րեկամը որ կրօնքի վրայ փոյթ չունէր։
Ա. սոնք Երկուքը շատ յոզնած էին օր մը,
եւ կը գառնային տուն։ Յարդ բառ մը չէր
խօսուած զեռահասակ օդնականին իւր
ողեւոր վիճակին վրայ, եւ Յովհաննէս
յո ըմար առիթ համարելով խօսիլ անոր,
ըստ զուարձալի ոճով մը,
«Հէնրի, զիտօ՞ս թէ ի՞նչ եղան Նոյի
հիւսները»։

«Նոյի հիւսները,» գոչեց Հէնրի, «ես
չի գիտեր թէ նոյ ունէր հիւսներ»։

«Անշուշտ, նա ունեցաւ օդնականներ՝ շինելու համար այն ահազին տապանը որ էր աշխարհիս մեծաղոյն նաւերէն մին։ Անշուշտ շատ մը հիւմներ աշխատեցան երկար ժամանակ շինել այնպիսի նաւ մը այնպիսի դարու մէջ։ Ի՞նչ եղան անոնք, կը կարծես դուն, երբ մեծ անդունդին բոլոր աղբիւրները ձեղքուեցան, եւ երկնից պատուհանները բացուեցան։»

«Ի՞նչ ըսել կ'ուզես այսպիսի տարօրինակ հարցում մը ընելով,» ըստ Հէնրի։

«Փոյթ չէ թէ ի՞նչ ըսել կ'ուզեմ, հաճեցէք տալ պատասխան հարցմանս։ Բոէ ինձ, եթէ կամրս, թէ ի՞նչ կ'ընէիր դուն եթէ հոն գտնուելիր այն ահաւոր ժամուն երբ փոթորիկն եկաւ կատաղբար, եւ նոյի բոլոր մարգարէութիւնք կատարուեցան, եւ ամէնքը, ի բաց առեալ արդարութեան քարոզչին ընտանիքը, ընկղմեցան ջուրերուն մէջ։»

«Չեմ գիտեր,» ըստ Հէնրի, կարեւորութիւն չտալու եղանակաւ, «թերեւս դեկին վրայ պիտի ենէի։»

«Այդ ձիշդ մարդկային ընութիւնն է,» ըստ Յովհաննէս, «մարդ, փոխանակ զըռնէն մտնելու ոչխարներուն բակը, կ'ուզէ

ուրիշ տեղէ ելլել։ Իւր հպարտութեամբ եւ կարձմանութեամբ կ'ուզէ մանաւանդ դեկին վրայ ելլել քան թէ մտնել փրկութեան տապանը։ Բայց, Հէնրի, կ'ուզեմ բակը քեզ պարզապէս թէ ի՞նչ էր նպատակս նոյի հիւմներուն վրայ խօսելով։ Շնորհակալ եմ որ օգնեցիր ինձ ի Նիւ Հէյվեն բարեսիրական գործի մը մէջ, եւ կը յուսամ թէ այն գործին միջոցաւ շատեր պիտի փրկուին։ Բայց կը վախնամ թէ մինչ այլք մեր աշխատութեանց պտուղը վայելելով կ'ուրախանան, զուն պիտի կորսուիս բարկութեան փոթորկին մէջ որ պիտի գայ այնպիսեաց վրայ որ չեն մտներ Յիսուս Քրիստոսի տապանը։ Բնաւ օգուտ պիտի չընէ քեզ մարդկային հանձարը։ Օգուտ պիտի չընէ դեկին վրայ ելլել։ Դուն պէտք է որ ըլլաս Քրիստոսի մէջ, եթէ ոչ կը կորսուի։ Միաքդ բեր նոյի հիւմները, եւ անյապաղ փախիր դէպի ի տապանը։»

Յիշեալ անձինք համելով զիւղը, բաժնուեցան լրարմէ։ Զմեռն եկաւ, Հէնրի զրուեցաւ զիշերօթիկ զպրոց մը։ Զմեռուան պարապուրդին իւր տունն այցելելով առաջարկեց մտնել եկեղեցին։ Այն ատեն ըստ թէ վերոյիշեալ խօսակցութիւնը բնաւ

էք եղած միտքէն, եւ թէ պատճառ եղաւ
իր խորին մտածութեան: Եւ կը յուսանք
թէ այն խօսակցութիւնը պատճառ եղաւ
նաև անոր մտնելուն փրկութեան տա-
պանը: Յետոյ մտաւ այնպիսի գործի մը
մէջ որով օգտակար պիտի ըլլար ընդհան-
րութեան: Նա բնաւ պիտի չմոռնայ Նոյի
հիւսները:

Թէպէտ Նոյի հիւսներուն ամէնքն ալ
խեղզուեցան ջուրերուն մէջ, բայց կան
այն կարգէ մնծ բազմութիւնք մարդկան
որ գեռ կ'ապրին երկրիս վրայ: Անոնց մէջ
կան շատեր, որ թէպէտ այլոց հոգեւոր
օգտին համար կ'աշխատին, սակայն բուն
իրենց փրկութեան համար անհոգ են:

Կերակնօքեայ դպրոցէ այն աշխեքոտ, որ աղ-
քատ տղաքը կիրակնօրեայ դպրոցին կ'ա-
ռաջնորդէն, եւ կամ կարօններուն տետ-
րակներ եւ զիրքեր բաժնելու համար
ստակ կու տան, եւ կամ օգնութիւն կ'ը-
նեն Աւետարանի գործին, եւ սակայն ի-
րենք տակաւին չեն երթար Քրիստոսի,
կը նմանին Նոյի հիւսներուն:

Այն վարդապէտ, որ աշակերտներուն կը
ցուցնեն Աստուծոյ Գառը եւ առնա եր-
թալու ճամբան, եւ սակայն իրենք չեն

իյնար անոնց առջեւէն երթալ առնա, կը
նմանին Նոյի հիւսներուն, որ թէպէտ չի-
նեցին տապանը, բայց անոր մէջ իրենք
չմանելով, խեղզուեցան ջուրերուն մէջ:

Անոնչ ձնողչ, որ կը սորվեցունեն իրենց
որդւոց եւ ծառացից Աւետարանին մնծ
ճշմարտութիւնները, ինչպէս պարտական
են սորվեցունել, եւ սակայն իրենք չեն
քալեր այն ճշմարտութեանց համաձայն, եւ
օգուտ չեն քալեր Քրիստոսի արիւնէն,
կը նմանին Նոյի հիւսներուն, եւ պիտի
պատժուին անոնց պէս:

Տպութիւնչ, ժիշտ ծալըներ եւ կալմարուրուտ,
որ կը զբաղին Աստուծացունչ եւ կրօ-
նական զիրքեր պատրաստելով, ժրածու-
ներ, եւ կրծնակն լրադրաց հրատարակիւնչ,
որ կը ջանան Աւետարանին օրհնեալ գիտու-
թիւնը տարածել ամէն կոզմ, եւ կ'աշխա-
տին հոգւոց փրկութեան համար, եւ սա-
կայն իրենց հոգիներուն փրկութեան հա-
մար անհոգ են, ասոնց ամէնքը պիտի
հասկնան ցաւով թէ մինչ իրենց աշխա-
տութիւնք միջոց եղած են այլոց հոգւոց
փրկութեան, իրենք եղան միայն նման
բեռնաբարձ զրասաներու որ բեռը կը տա-
նին վաճառանոցը առանց անկէ մասնակ-

շելու, կամ նման Նոյի հիւմներուն որ շինեցին նաւ մը, բայց բնաւ չնաւարկեցին անով:

Հարուստ և առադայեւան, բայց անդաբի մարդիկ, որ կ'օգնեն եկեղեցի շինելու, եւ կը մասնակցին Աւետարանի դործին ծախուց, բայց չեն ուզեր գալ. Յիսուսի որպէս զի կեանք ունենան, կը տաշեն տապանին ատադները, կը միւն դամերը, եւ սակայն, որովհետեւ իրենք չեն մտներ տապանը, կը նմանին Նոյի հիւմներուն:

Մասուր լարուց ուեւ անձինք, որ եկեղեցի կը յաճախին, եւ քարողչին ամսականին կ'օգնեն, եւ այսպէս ձեռնտու կ'ըլլան Աւետարանի դործին, եւ սակայն իրենց միրտք չեն հպատակիր Քրիստոսի, կը նմանին Նոյի հիւմներուն:

Թերեւս այս տեսրակը կարդացող մեր բարեկամք պիտի քաջակերռէին այս պատմութենէն՝ ժամանակին յարմար խօսք մը խօսիլ վերոյիշեալ կարգերէ մարդոց ումանց: Կը վայելէ խոստովանիլ թէ վերոյիշեալ կերպով տապանին շինութեան նպաստող անձինք բարիք կ'ընէին: Անոնք բարիք ընելու էին, եւ սակայն դանց ընելու չէին այն դործը որ կարեւորագոյնն

էր: Ըսէք այսպիսիներու թէ Աստուծոյ բարկութեան փոթորիկը կու գայ, թէ ելել տապանին ղեկին վրայ, եւ կամ ապաւկնիլ որ եւ իցէ մարդկային իմաստութեան կամ ապաստանաբանի, պարապ եւ անոտի գործ է: Ըսէք թէ տապանը բաց է, թէ ապահով է այն, եւ թէ կը սպասէ իրենց: Այս տապանին մէջ են աղաւնին եւ ձիթենոյ ձիւզը: Ողորմութեան աղեղը կ'երեւի անոր վերեւը: Խաղաղութիւն, յոյս եւ փրկութիւն կայ հոն: Բայց եթէ արհամարհեն զայն եւ անհոգ գտնուին, տապանին գուռը շուտով կը գոցուի, ի սպառ կը կրսուի պատեհութիւնը, եւ միայն տապանին մէջ գտնուողները պիտի ազատին: Ո՞վ կրնայ զիմանալ բարկութեան փոթորիկին, ո՞վ կրնայ փախչիլ բարկութեան հեղեղէն:

«Ճատերը ան օրը ինձի պիտի ըսեն, Տէր, Տէր, չէ՞ որ քու անունովդ մարդարէութիւն ըրինք, եւ քու անունովդ զեւեր հանեցինք, ու քու անունովդ շատ հրաշքներ ըրինք: Եւ անատենը անոնց յայտնապէս պիտի ըսեմ թէ Ես բնաւ ձեզ չէի ճանչնար. մէկդի գացէք քովէս գուք որ անօրէնութիւն կը գործէիք:»

Մատթ. է. 22, 23 : «Ահա հիմա է ընդու-
նելի ժամանակը, ահա հիմա է փրկու-
թեան օրը :» Բ Կոր. Զ. 2 :



0015667

2013

ՀՀ Ազգային գրադարան



NL0015667

